

## Բանավէճը Կը Շարունակուի

### ԴԱՐՁԵԱԼ ՄԵԼԳՈՆԵԱՆԻ ՄԱՍԻՆ

Հերջերս մեր սինակներուն մէջ Մելգոնեանի կապակցութեամբ բացուած բանավէճը լայն շահագրգորութիւն ստեղծած է արտասահմանեան շրջանակներու մէջ: Այս անգամ ալ նամակ մը ստացանք Պէյրութի յայտնի ու գրասեր մտաւորականներէն Պր. Արմէն Յարութիւնեանէ: Ան կը գրէ հետեւեալը.

#### Պատուարժան Խմբագրութիւն ՄԱՐՄԱՐԱ Օրաբերքի

Շատ ցաւալի է որ գրիշները յոգնեցան Մելգոնեանի մասին գրելէ: Պոլսոյ Պատրիարքարանի կողմէ բացուած դատն ալ արդէն մերժուեցաւ: Ամերիկեան դատարանը ի՞նչ կը հասկնայ մեր ցաւերէն: Բայց ինչ որ կը տեսնենք մեր շուրջ, այն է թէ ինքզինք մամուկ կոչող զանգուածը լրեց վերջապէս:

Աստուած անոնց խիդերը լուսաւորէ: Պր. Կարպիս Քէշիշօղլուի 14 Մայիս 2005ի գրութիւնը շատ քաղաքավար եւ տեղին էր: Ես զայն հեռատիպով դրկեցի ՀՔԸՄԻ Վարչութեան նախագահ Պր. Պերճ Մելգրակեանին: Ուրախալի է որ Վենետիկի Մուրատ Ռափայէլեան վարժարանի շենքը վաճառքի չէ հանուած:

Տիկին Լաուրա Յովսէփեանի նամակը գլուխ գործոց մըն է մակերեսայնութեան եւ կամ արհամարհանքի՝ մեր իրաւ ազգային արժեքներուն նկատմամբ: Ասոնք կը կրկնեն, առանց մտածելու, ինչ որ «Վարդապետն ասաց»: Անոնց ազգապահպանան լոգունգներն ալ կորսնցուցած են իրենց իմաստը, անոնց միակ մտասեւեռումն է – Մելգոնեանի հողը ծախելով՝ 100–150 միլիոն տոլար մը գրանել, ինչ որ կարծես շահուած է իրենց ճակտի քրտինքով:

Հայերէն լեզուն ու հայ մշակոյքը կա՞ն ու կը մնան մեր գոյապայքարի առաջին գիծերուն վրայ: 17 Մայիս 2005ի Ռ. Հատտէճեանի յօդուածէն աւելի տրամաբանական եւ համոզիչ գրութեան մը չեմ հանդիպած: Ան, իրաւամբ կը մատնանշէ թէ «Հայաստան պէտք չունի Մելգոնեանին, Սփիտքն է որ պէտք ունի Մելգոնեանին»:

#### Արեւու պէս պայծառ գաղափարներ:

Կ'արժէ որ այս յօդուածը իր ամբողջութեան մէջ արտասպուի բոլոր հայ թերթերու եւ մամուկի կողմէ, որպէսզի անհաւատներ ապաշխարեն:

Տիկին Լաուրա Յովսէփեանի երկրորդ նամակը նորութիւն մը չի բերեր: Յայտնի է որ ազնիւ Տիկինը բաւական անտեղեակ է մեր հարցերուն եւ կարծես ի՞նք միայն հայրենասէր է եւ Հայաստանը կը սիրէ:

Պր. Կարպիս Քէշիշօղլուի բոլոր առարկութիւններն ալ տեղին են ու քիչ մըն ալ աւելի: Տիկին Յովսէփեան տակալին չէր ծնած, երբ մենք Նոր Այնքապի մէջ

(Հայաստան) կառուցեցինք ժամեակի գործարան մը, որ զոհ գնաց սեփականաշնորհման: Այս բառը իր մէջ կ'ամփոփէ մեր ժամանակակիցներու մեծագոյն կողոպուտը: Բայց մենք մնացինք նոյն անոպայ հայրենասէրները եւ տակաւին կը շարունակենք մեր ծառայութիւնները:

**ՀՔԸՄԻ** (62 տարուայ անդամ եմ) դպրոցները «դրամ շինելու» համար չեն ստեղծուած եւ **ՀՔԸՄԸ** երբեք ալ իրաւունք չունի **Մելգոնեանը** փակելու, ընդհակառակը, զայն պէտք է համալսարանի վերածէ:

**Ազգին դրամն է, ազգին պէտք է վերադարձուի:**

**Բայց կ'երեւի թէ մեր բոլորին խօսքերը կ'իյնան խոպան հողերու վրայ...**

**Հազար ափսո՞ս....:**

## **ԱՐՄԵՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ**

**(Պէյրութ)**